

—≡ Uhū ū =

1. b. sup - up to you

1963

→ 8nuhu →

PhiL 7

ԽՐԵԱԳՐԱԿԱՆ

ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՀԱՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ  
ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԵԹՈՎ,

Այս անգամ ալ մեր Խմբագրականին «տուն կուտայ» Հիւսիսային Ամերիկայի Ս. Աթոռիս Նուիրակութիւնը, որուն պարտականութիւն յանձնուած էր կազմակերպել Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան, համազգային հանդասակութեան, Հիւսիսային Ամերիկայի բաժինը:

Գործը յանձնուած էր Ա. Աթոռիս Միաբաններէն Հոգ. Տ. Եահէ և Տ. Կիւրեղ Վարդապետներու, որոնց առժամապէս Ամերիկայէն Երուսաղէմ վերադարձը եղաւ առիթ մը, որպէսզի մեզ վուսանցուի ուրիշ մէկ նոր համարատը ուղարկենը, քրիստոնէական ու ազգային այն անսահման սիրոյն և պատրաստակամ զոհողութեան որ կը խստայ մեր ժողովուրդի հողիին մէջ, հանդէպ Ա. Երուսաղէմի համահայկական և քրիստոնէական մեծագոյն սրբութիւններուն:

Ասկէ առաջ ուրիշ խմբավորականներով, մենք քանիցս եղած ենք արձագանքը այդ սրբութիւններէն, մանաւանդ Ս. Յարութեան Տաճարին, անոր միշտազային քրիստոնէական բացառիկ նշանակութեան, որ իր Գողգոթայի և մեր Տիրոջ լոյս Գերեզմանի Սրբավայրերով կը հանդիսանայ ամբով աշխարհի քրիստոնէութեան հոգեոր մայրաքաղաքը, ու ակնազբիւրը քրիստոնէական ներշնչումի ու հոգեոր զերազանց ապրութերու։ Անդրադարձած էինք թէ ինչպէս այդ մեծ Սրբավայրը մեզ՝ Հայաստանի այց Եկեղեցւոյ գուշակներուս համար կ'արժենորուի աւելիով, քանի ան կը հանդիսանայ յաւերժական կոթողը Հայուն քրիստոնէական հաւատքին ու խանդին, վասնզի մեր երանելի պապերուն քրիստոնէական հաւատքին ու անշափելի զոհողութեանց զինով մեր ափ մը ժողովաւական հօրոտոյն Եկեղեցիներուն՝ Հոռովմէականին և Յունակուրդը, Քրիստոնէական հզօրոտոյն Եկեղեցիներուն՝ Հոռովմէականին և Յունակուրդը, Քրիստոնէական հետ, է պահապանը, խնամածուն և սեփականատէրը համաքրիստոնէական մնացոյն այդ Սրբավայրին։

Ասկէ առաջ անդրագործած էինք տակաւին թէ ինչպէս չօ մո՞ծ ու զո՞ր

ճարրը, բնութեան արհաւիրքներէն ու ժամանակի մաշումէն սասանած իր կա ոյցով պարտադրանքին տակն է մեծածախս վերանորոգութեան մը որ պիտի արժէ երեք միլիոն տոլար, մէկ միլիոնը վճարելի Հայ ժողովուրդէն:

Տնտեսական այս մեծ կարիքին առջև անվարան որ մթազնեցան պահ մը Ս. Յակոբեանց Միաբանութեան բոլոր անգամներուն հոգիները, վասնզի իրքի 15 դարերու անհանանչ պահակն ու խնամածուն հայուն հնամենի այդ սրբազն ժառանգութեան, ամենէն աւելիով իրեն կը մնար մեծ աւանդին անալպար պահապահումին նախանձայոյզ մտահոգութիւնը:

Բայց միշտ ալ, մեր հոգիներուն մէջ ուրիշ անկիւն մը, պլազաց յոյսին շողը թէ՝ Հայաստանեայց ժողովուրդը, հաւատարիմ իր խոճի ձայնին ու իր գորաւոր պատենտական աւանգութեան, պիտի չըէք երրեք նոր Սիօնի իր հնամանի փառքը, Հայկական երուսաղէմի սա փոքրիկ Հայաշխարհը, իր երկրորդ Հայրենիքը:

Երդորի անպատմելի խնդութեամբ կ'այցուի այսօր մեր հոգին, երբ կը տեսնենք թէ խարուած չենք մեր սրբազն ակնկալութիւններուն մէջ, վասնզի մեր Միաբանութեան նոյն նախանձայոյզ մտահոգութեամբը վարակուած է ազգի ամերող ու մէկտեղած բոլորին ուշադրութիւնը մեր Տիրոջ հրաշալոյս Գերեզմանին վերանորոգութեան մեծ զաղափարականին շուրջ:

«Օքէսք ի Սիօնէ ելցին»: Այս մեծ իրոզութեան առաջին դրոշակիբը եղաւ Հայաստանեայց Եկեղեցւոյ աստուածակերտ Մայր Աթոռը՝ Ա. Էջմիածինը: Հնչեց պատգամը Հայուն Սինայէն, Լուսաւորչի լուսակերտ Աթոռէն, որուն չնորհագարդ Գահուկալին ու շնարար Կաթողիկոսին, Վեհափառ Վազգէն Հայրապետին սրբատառ կոնդակը, իրեն պատգամաբերը մեր պատմութեան դարաւոր խորքերէն փայլատակող լուսաշող մեծ հոգիներուն, եղաւ առաջնորդող հրաւերը ի սիմեոս աշխարհի բոլոր հայորդիներուն, վերակերտելու Հայ երուսաղէմի հոգենոր փառքին լուսոյ խորանը: Կը զգանք թէ երախատապարտ ենք Լուսաւորչի տան մեծանուն ժառանդին, հանուրց Հայաստանեայց Եկեղեցւոյ մեր սիրեցեալ Հայրապետին, որ զիացաւ ի գէտ ժամու բաժնել Ս. Յակոբեանց Միաբանութեան ու անոր Ամենապատիւ Սրբազն Պետին վրդովալից մտահոգութիւնները, թէ՛ բարոյական, թէ հոգեսր և թէ նոյնիսկ անտեսական զետիններու վրայ: Ակնդէտ կը սպասենք այն երջանիկ օրուան ուր Ազգիս աստուածարեալ ու սիրելի Հայրապետը, իր անձին իսկ ներկայութեամբ պիտի խանդուէ սիրով ու լոյսով «նորոյս Սիօնի» մանկունքը, Հայ երուսաղէմի և Սրբոց Յակոբեանց Միաբանութեան զինուորեալ եղբայրութիւնը:

Մեր նուիրակներու վերադարձը կը բերէ մեզի երջանիկ ապահովութիւնը թէ ի սիմեոս աշխարհի կոտորակեալ մեր ժողովուրդը, հակառակ իր հոգիին վրայ պարտադրուող օտար մշակոյթներու մաշող կնիքին, կը մնայ հողորդ իր հոգեսր ու ազգային դարաւոր իտէալներուն, ու հաւատարիմ իր ցեղին, իր Եկեղեցին ու անոր սիրեցեալ Հայրապետի մեծ պատգամին՝ իր կարգին պիտի բաժնէ Ս. Յակոբեանց զինուորազբեալ տփ մը Միաբանութեան արտմութիւնը, ու անզամ մը ևս անոր մութը պիտի վերածէ լոյսի, մտահուորաբար Ս. Յարութեան Տաճարի մեծածախս նորոգութեան առիթով:

Մխիթարութիւն է մեղ հաստատել թէ մեր ժողովուրդը սա կեցուածքին ետև կը յայտնաբերէ մանաւանդ առողջ ու եկեղեցաշէն զիտակցութիւնը թէ Հայ Երուսաղէմի կրօնական ու ազգային իրաւանց պահպանութիւնը, իր բոլոր տեղական հանգամանքներէն անդին, պահպանութիւնն է մանաւանդ համաքրիստոնէական - միջազգային գետիններու վրայ Հայց. Եկեղեցւոյ և Հայ ժողովուրդի ամենէն պատուաբեր և ամենէն առանձնաշնորհեալ մէկ դիրքին, որուն ըղձացին աշխարհի ժողովուրդներէն ու Եկեղեցիններէն հորագոյնները ու չկրցին ունենալ: Հայ Երուսաղէմի ու անոր Սրբատեղեաց փառքին պահպանութիւնը պահպանութիւնն է թէ մեր ազգային և թէ նոյնիսկ միջազգային համաքրիստոնէական անդաստաններէ ներս քրիստոնանուէր սրբազն ապրումներու, խանդի, վերացումի, հոգեոր ներչչումի ամենէն բիւրեղացած տկնապրիւրին, որ մեծ Աստուածորդիին քայլերուն ու ձայնին սրբազն օծումովը նուիրականացած Սրբավայրն իսկ է:

Հայ Երուսաղէմի և անոր Սրբատեղեաց պահպանութիւնը անվտանգ պահպանումն է Հայց. Եկեղեցւոյ հրաշալոյս մարմնին, որուն կենդանութեան դեկապար, սրբազն զիտաւորութիւնը եթէ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն է, ապա այդ մեծ կենդանութեան կենսատու աւելին բաշխման զործարանաւորութիւնն ու սիրտն է Ս. Յակոբեանց Առաքելական Ա. Աթոռը իր ազգային ու միջազգային սրբատեղիներով, իր վանքերով, կրթական հաստատութիւններով, զրականութեան, արուեստի ու գրչարուեատի անմըցելի իր թանգարաններով, հոգեոր ու ազգային կեանքի վառարան իր ազգապարձան բոլոր հաստատութիւններով:

Աւրախ ենք որ այդ զիտակցութիւնը մեր ժողովուրդի բոլոր խաւերէն ներս, վերածուած զործնական վիճակի Ս. Յարութեան Տաճարի վերանորոգութեան առիթով, մասնաւորապէս սկսած է յայտնաբերել շարքը մեծապործ բարերարութիւններու:

Սիոնի Էջերը տակէ տռաջ եղան արձագանքը Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան 300,000 տոլարի իշխանական նուիրատուութեան:

Մեր նուիրակներու վերադարձը կը բերէ մեզ շարունակութիւնը մեծ այս բարերարութիւններու շարքին, որուն մէջ հետզհետէ ի յայտ կուգան այնքան սիրելի անունները Գարակէօզեան տունին, 60,000 տոլարի նուիրատուութեամբ, անունները մեր ժողովուրդի աստաձեռն նուիրատուներուն, յանձննողնք. Հայկ Գավուզճեանի, Ալեքս Մանուկեանի, Եղուարդ Մարտիկեանի, Տառուր Տատուրեանի, Սարգս Զարգարեանի, Խոյիկեան և Պաշեան Եղբայրներու և տակաւին անունները եկեղեցական բարեպաշտիկ կազմակերպութիւններուն, ինչպէս՝ նիշպէս՝ նիւ Եղորքի Ա. Խոաչ, Տիթրոյթի, Աւստրի, Եիւարքի, Սիրաքիսի, Արշմենտի եկեղեցիներուն և Հայ համայնքներուն, սրոնք հակառակ իրենց տեղական աղաղակող կարիքներուն, բերած են իրենց կարելի լաւագոյնը, Հայկական Երուսաղէմի փառքին յաւերժութեան ի խնդիր:

Աւնինք հաստատ վկայութիւնը մեր Հոգը. Նուիրակներուն, թէ Հայ Սիոնի շինութեան ի խնդիր, տակաւին պիտի զերտմի սա խանդը ու վարտիկ մեծ ու փոքր մեր բոլոր գաղութներին ու մեր ժողովուրդի աղքատ թէ հարուստ բոլոր զաւակներուն սրտերը, ու մենք յաջորդող տարեցըննին Սիոնի այս

**Ա. ԳՐԱԿԱՆ****ՕՏԱՐԱԿԱՆԸ**

Գալիլիոյ մէջ Օտարականին համբաւը կ'աճէր, և օրէ օր կը մեծնոր թիւը իր ունկնդիրներուն մւր օր գտնուէր, բազմութիւնը կը շրջապատէր զի՞նքը, լսելու համար իր խօսքը, որ քաղցր էր ու տարրաշխարհիկ, արքաներու պարտէքն բերաւած սկեխնձորներու նման։ Երբեմն մեղմ էր այդ խօսքը, աստղերու համերգին պէս, և յաձախ հզօր, այրուելու չափ իր կրակէն։

Ունկնդիրները կը տարուէին իր ձայնէն և բառերու նուտգէն, նուիրակոն այն բզիստմէն՝ որ կը լուսաւորէր սիրտերը նոր իղձերու կարօտով, շինհլու պաստառը վազուան երազին։ Իր լուսթեանը մէջ անապատ մը կար, իսկ իր խօսքին մէջ պարտէզ մը աղուար։

Յաձախ տռակ մը, կամ դրուագ մը կեհանքէն ու բնութինէն տռնուած, կու գար բացելու մարդոց ներքնաշխարհ։ Ան իր խօսքին հրաշքով գիտէր ներս մտնէլ մարդոց սիրտերէն և մարմիններէն, անոնցմէ դուրս վտարելու չարիքն ու մեղքը, նման Աստուծոյ ճառագայթին և կեանքի շունչին։

Խոնարհ ու հեզ էր Ան նման գտանուէի, բայց հզօր զերթ առիւծ որ կը գիտակցի իր ուժին և զօրութեան, և այս հմ լոյսը

աշխարհին և ճամբան ձշմարտութեանը, կ'աղաղակէր, «Աստուծոծ իմ մէջս կ'ապրի և հո՛ Աստուծոյ»։ Իր շուրջիններուն լին կը թուէր գեղեցիկ երազ մը, գուլիլիոյ երկնքին վրայ բացուած, երազը մարզութեներուն և աշխարհին։ Բոց մը ըլուրներու ետին և փաթորիկը երկնքին մէջ։

Կը տեսնէր երազներ և կը լոէր ձայններ որոնք անծանօթ էին իր շուրջիններուն։ Մինակ էր յաճախ, նոյնիսկ բազմութեան մէջ։ Մարդիկ իրենց տառնձնութեամբ միայն կրնային հանգիպիլ իր առանձնութեանը։

Լուս պահերուն անգամ կրնար խօսիլ լիններուն, ծովին և երկնքին հատ, ջիսուր էր Ան յաճախ, տիրութիւն մը սակայն որ իր շրթներուն՝ ժպիտի կը վերածուէր, ինչպէս աստղերու փոշին՝ մանուկներու թարթիչներուն։ Անիկան նման էր աշնան ոսկի քողին և լուսնի լոյսին, անտառներուն և լիճին վրայ բացուած։

«Անօգուտ է մարմինը, կ'ըսէր յաճախ, որ հոգիին վրայ կը ծանրանայ բին մը ինչպէս։ Անուցանել մարմինը և լքել հոգին՝ գաւել է տռաքինութեան, որ ոսկի սանդուղի մը պէս կ'երկարի մարդոց և Աստուծոյ միջև։ Երկինքն է մեր հայրենիքը, իսկ աշխարհը կղզի մը օտար, որուն տիսուր պանդուխտեան հն մարդիկ։ Ով որ յաւերժութեան կը նոյի, օտարու կան մըն է այս աշխարհի համար։»

Ունկնդիրներուն մէջ կտյին մաքսուրներ և Փարիսեցիններ, որոնք զգուն կը թուէին ըլլու Օտարականին արտայայտութիւններէն։

**Էջերէն անզամ մը ևս պիտի բերենք երշանիկ աւետիսը նոր և հնչեղ նուիրատուութիւններու։**

Ակնդէտ կը սպասենք որ Ս. Յարութեան Տաճարի վերաշինութեան այս շատ կարեոր զործին առթիւ ստեղծուած խանդով վարակուին մանաւանդ մեր ժողովուրդի մեծանուն կազմակերպութիւնները, Հ. Բ. Բ. Միութիւնը, իիւլլապի կիւլպէնկեան Հաստատութիւնը, հայրենակցական, մշակութային ու ամէն կարգի կազմակերպութիւնները մեր ժողովուրդին, իւրաքանչիւրը բերելով իր սրբազան լուման, կերտելու համար լուսաւորչի «Լուսոյ Մուրը Խորան»ի ամենէն տիրական փառքերէն, յաւերժական Հայկական Երուսաղէմը։

**Կ. Վ.**